

## ՀԱՅԿԱՁԵԱՆ ՀԱՍՏԱՏՐԱՆ

### Հայկագեան Հայագիտական Հանդէսի ԼԱ. Հատորի Շնորհանդէսը

Հայկագեան Հայագիտական Հանդէսի ԼԱ. հատորին շնորհանդէսը տեղի ունեցած Չորեքշաբթի, 22 Յունիս 2011ի երեկոյեան ժամը 7ին, Հայկագեան Համալսարանի հանդիսարանին մէջ, ներկայութեամբ լիրանանահայ հոգեւորականներու, մտաւորականներու, ուսուցիչներու, խմբագիրներու և ազգային կառոյցներու ներկայացուցիչներու:

Օրուան բանախօսն էր Միացեալ Նահանգներէն յատկապէս այս առքի իրավուած Դոկտ. Վարդան Մատթէոսեանը, որուն խօսքը իր շահեկանութեան համար կու տանը առանձին:

Հանդէսի քանամեայ պատասխանատու խմբագիր հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Կոանեան իր խօսքին մէջ, հանրութեան ուշադրութիւնը իրավուեց սոյն հատորի խմբագրականին վրայ, որ կ'արձարծէ տպագիր զիրքի ու ելեկտրոնային զիրքներու և գրադարաններու այժմ-մէական հարցը:

Այս Հայկագեան Համալսարանի նախագահ Վեր. Դոկտ. Փոլ Հայտութեան ողունեց ներկաները և շնորհակալութիւն յայտնեց խմբագրական կազմին ու կոչ ըրաւ որ «հայագիտութիւնը նաև մեծ ջանք բափէ որ մեր երիտասարդ սերունդին ներկայացն հայագիտութիւնը որպէս ապագային և արդի աշխարհին համար կենսական կալուած ու մարզ»:

### Դոկտ. Վարդան Մատթէոսեանի Խօսքը

Հայագիտութեամբ զրադիլ, որեւէ լեզուով ու որեւէ երկրի մէջ, քարդ պատասխանատութիւն մըն է: Ի վերջոյ, հայագիտութիւնը սումերագիտութիւն չէ, որ չորս հազար տարի առաջ անհետացած ժողովուրդի մը ու լեզուի մը հնագրութեամբ կը զրադի: Մենք կ'ուսումնասիրենք սումերներու ժամանակէն առաջ ու մինչեւ օրս զիտութեան նիւթ հայրայքող ու մինչեւ օրս յարատենող տարածաշրջանի մը ու ժողովուրդի մը անցեալն ու ներկան ապագայի տեսիլքով:

Ու եթէ օտարը այդ կալուածին մէջ կը մտնէ զոտ զիտական հետաքրքրութենէ կամ մարդկային համակրութենէ մղուած, մեր մուտքը պայմանաւորուած է մեր ժառանգութեամբ: Կ'ուզենք զիտնալ ո՞վ եւ ո՞ւր էինք, ո՞վ եւ ո՞ւր ենք և ո՞վ եւ ո՞ւր պիտի ըլլանք: Պիտի ըստք, թէ ասիկա մարդկային էակի բնական հետաքրքրութեան արգասիքն է իր

ինքնութեան որոնումին մէկ բաժինը: Ես պիտի ըսեմ. սակայն, թէ առկէ աւելի է: Կ'ոգենը հետեւի հայա-գիտութեան հայութեան «բան»ին՝ logosին ուսումնասիրութիւնը հետապնդէլ. ճախապայման դնելով արդի գիտութեան իմնական սկզբունքներէն մէկը՝ մտքի ու սրտի կապանքներէն ազատութիւնը:

*Հայկագեան Հայագիտական Հանդէսը Սփիտքի մասովի գիտական այն սակաւարի օճախներէն մէկն է, որը բուր մը «խենքեր» աւելի քան 40 տարիներէ ի վեր քարեր կը գլորեն հայագիտութեան ջրհորին մէջ:*

Թող «խենքեր» ածականին մէջ որեւէ նաևմացում չտեսնուի: Արդարեւ, պահ մը մտածենք Սփիտքի հայագիտական հայալեզու մասովի բնագաւառին ներկայ իրավիճակին մասին: Հայերէն հինգ հանդէսներ լոյս կը տեսնեն (առաջին շորար նաեւ այլ լեզուներով գործեր կը հիւրընկալեն, իսկ վերջին երեքը լոյս կը տեսնեն Միջին Արեւելքի մէջ՝ տարեկան, երեմն աւելի քան տարեկան պարբերականութեամբ: Ժամանակագրական կարգով, ահաւասիկ.)

*Բազմավէս (Վենետիկ-Երեւան)*

*Հանդէս Ամսորեայ (Վիեննա-Երեւան)*

*Հայկագեան Հայագիտական Հանդէս (Պէյրութ)*

*Հասկ Հայագիտական Տարեգիրը (Անթիլիաս)*

*Տարեւ Հայագիտական Տարեգիրը (Հալէա)*

Միսիքարեան երկու նահապետներուն բովանդակութիւնը, մեծ նաև, արեւելահայերէն է՝ հայրենի մասնագէտներու արտադրութիւնը: Ինչո՞ւ սփիտքահայ, արեւմտահայերէն զրոյ հայագէտները անոնց շեն աշխատակցիր նախկին քափով. կ'անգիտանանք: Միջին Արեւելեան երեք հանդէսները, որոնցմէ ներկայիս միայն Հայկագեանը լոյս կը տեսնէ կանոնաւոր՝ տարուէ-տարի ժամացոյցի ծշդապահութեամբ, աւելի քախտաւոր են այս ուղղութեամբ: Բայց եւ այնպէս, հու եւս կարելի է տեսնել վերջին շրջանին արձարծուող արեւմտահայերէնի տագնապին մէկ յայտանշանը. ներկայ հատորը կը պարունակէ 21 արեւելահայերէն եւ 7 արեւմտահայերէն յօդուածներ կամ զրախօսականներ, առանց հաշուելու 7 անգերէն. 1 ֆրանսերէն եւ 1 արարերէն Շիր: Ահաւասիկ «խենքութիւն» քառին քացարութիւններէն մէկը, իսկ միւսները կրնան ամբողջ դասախօսութեան մը առարկայ դառնալ, ինչ որ մեզ պիտի շեղեցնէր մեր այսօրուան բուն նիւթէն:

Դժբախտութիւն է, քայց իրողութիւն, որ երկլեզու ու երկմշակոյք Սփիտքը, շատ մը այլ քաներու կողքին, չէ յաջողած արտադրել քաւարար թիտվ երկլեզու արտայայտութեամբ հայագէտներ, որոնք զրեին թէ օտար լեզուով (եթէ այդ իրենց անհրաժեշտ էր ասպարեզի թերուով կամ այեւայլ պատճառներով) եւ թէ արեւմտահայերէնով, վերջինս ըլլալով հայախօս հանրութեան հետ հաղորդակցութեան, գիտական մտքի զարգացման եւ մշակութային արտայայտութեան որոյն

գործօն մը: (Այստեղ պէտք է տեսնել Հայկագեամի աշխատակիցներու թիւին մէջ արեւելահայերէնի գերակշիռ ներկայութեան պատճառը): Յաւալի է նշել, որ արեւմտեան ուստաններու մէջ իրենց հայագիտական կրթութիւնը ստացող կամ զարգացնող շատ հայախու գիտնականներ չեն դիմեր յաջորդ քայլին՝ իրենց հայերէնի իմացութիւնը զրական աստիճանին հասցնելու, կամ աստիճանաբար կը լրեն երթեմնի հայագրութիւնը, քանի որ գիտական յառաջընթաց ապահովելու համար պէտք ունին օտար լեզուններու հրատարակութեան:

Խօսեցանք «խենքեր»ուն նետուած քարերուն մասին: Անհրաժեշտ է խօսիլ նաև «փմասուններ»ուն մասին, որոնք լեզեն կը կազմեն: Անոնք կը հասկնան, որ հայագիտութեան ջրհորին մէջ քանկարժեք քարեր նետուած են, սակայն յաճախ յանձն չեն առներ այդ քարերը դուրս հանելու յոյժ անհրաժեշտ գործը:

Բնականաբար, թիշ թէ շատ լաւածանօթ ըլլալով նաև թէ՝ Հայաստանի և թէ՝ արտասահմանի օտարակեզու հայագիտական պարբերականներուն, կրնանք ըսել, թէ Հայկագեամը որակի իմաստով բնաւ չի զիջիր անոնց: Առաել եւս՝ անձնական փորձառութեամբ կրնան վկայել, թէ խմբագրական կազմը անուններու պատույ շարան մը չէ, այլ գործօն անձերու պատուաւոր ցուցակ մը, որ քրտնաջան աշխատանք կը կատարէ ամէն մէկ յօդուած վերջնական տեսքի բերելու համար, զայն անցընելով երկարատես զտումի ու մշակումի բովէն: Երբ որ դուք յօդուած մը կը ներկայացներ հրատարակութեան, վստահ եղէք, որ ան լոյս պիտի տեսն ճոխացած ու քարելաւուած լեզուական սրբագրութիւններով ու բովանդակային փոփոխութիւններով, որոնք այդ խմբագրական անտեսանելի, շարաշար ու սեւ գործին արգասիքն են:

Սկիզբէն ի վեր գնահատելի եղած է Հայկագեամի հետեւողական քաղաքականութիւնը՝ հայագիտութիւնը որպէս մէկ ամբողջութիւն դիտելու նախանձախնդրութիւնը: Պիտի ըսեք, թէ Սփիլորի բոլոր հայագիտական հանդէսները նոյն մօտեցումը ունեցած են: Այս՝ վերջին երեսնամեակին, քայլ ոչ անկէ առաջ: Մեզի կը բուի, որ Հայկագեամը ուսիլիրայ մը եղած է այս բնագաւառին մէջ, իսկ վերջին երկու տասնամեակներուն ան քայլ պահած է քազմագիտակարգային (multidisciplinary) ըլլալու արդի պահանջին հետ, գիտութեամբ թէ անգիտութեամբ որդեգրելով այն սահմանումը, զոր 1966ին այնքան ճշգրտորէն քանածեած էր երջանկայիշատակ Կարողիկոս Գարեգին Ա.ը. երբ դեռ Գարեգին եպիսկոպոս Սարգսիսեան էր.

«Հայկագիտութիւնը գիտական ուսմանց այն ամբողջութիւնն է, որուն նպատակն է կարելի յստակութեամբ, ճշգրտութեամբ եւ ամրող-ջականութեամբ մարդկային գիտութեան լոյսին տակ բերել հայ ժողովուրդի անցեալի կեանքը իր բոլոր երեսներուն եւ երեւոյթներուն մէջ՝ նախապատմական ժամանակներէն մինչեւ մեր արդի կեանքը»:

Հոս կը նշմարենք հայագիտութեան համապարփակ բնորոշիչներու շարք մը, զոր կ'արժէ ի մտի ունենալ:

- 1 ամրողութեան գաղափարը (գիտական ուսմանց ամրողութիւն, անցեալի բոլոր երեսներն ու երեւյթները),
- 2 գիտականութեան պահանջը (յատակութիւն, ճշգրտութիւն եւ ամրողականութիւն),
- 3 ժամանակային անսահմանափակում:

Երեսունմեկ հասորներ մատուցած եւ շատոնց 10.000 էջերու սահմանը անցած Հայկագեամի բովանդակութիւնը վստահարար կատարելութեան գազարնակէտը չէ, դեռ կորելիք ճամբայ կայ, բայց ոեւ անաշառ ընթերցող պիտի վկայէ, որ ան ցարդ անշեղօրէն ընթացած է վերոյիշեալ բնորոշիչներուն գծած շառաւիդէն:

Յատկապէս կարենու է շեշտել ամրողութեան գործօնը: Ժամանակակից ընկերային գիտութիւններուն մեջ շարք մը կեղծ հակադրութիւններ ստեղծուած են: Անոնցմէ մեկը «դասական գիտութեան» (classicists) եւ «արդիական գիտութեան» (modernists) հետեւորդներուն բաժանումի պարագան է: Հայագիտութիւնը չի կրնար ինքն իրեն արտօնել նման հակադրութեան պերճանքը: Բազմաժամանակեայ, բազմանիդ ու բազմամակարդակ շարունակականութեան մը արտայայտութիւնն է, որ կը կազմէ ամրողական նիաւոր մը: Հայագէտը պէտք է ըլլայ, իր ուժերուն ներած չափով, թէ իին եւ թէ նոր աշխարհի լաւատեղեակ անձ մը: 20րդ դարու գրականութեան մասնագէտը չի կրնար անտեղեակ ըլլալ զողրան երգերու գոյութեան: Իր կարգին, հայագիտութիւնը կ'ագուցուի մօտակայ ու հեռակայ երկիրներու հետազօտութեան ընդհանուր համակարգին, որպէս անոր մէկ օդակը: Ան բայլ պէտք է պահէ այլ բնագաւառներու գիտերուն եւ գիտական ու տեսական նորութիւններուն հետ՝ մնայուն ինքնանորոգումի տեսիլքով:

Իր աւելի բան քառասուն տարուան գոյութեան ընթացքին, շարք մը երեւյթներ յատկանշած են Հայկագեամ Հայագիտական Հանդէլը առաջին իսկ վայրկեաննեն:

- Աշխարհագրական իմաստով, Հայաստանի եւ Սփյուրի մասնագէտներու հանդիպումի վայր եղած է,
- Պատկանելիութեան իմաստով, հայ եւ ոչ-հայ գիտնականներ մէկտեղած է,
- Ժամանակագրական իմաստով, հետազոյն անցեալի եւ նորագոյն օրերու ուսումնասիրութեան տեղ բացած է,
- Էնզուական իմաստով, հայերէնի կողքին, անզերէնն ու ֆրանսերէնը, իտալերէնն ու արաբերէնը հիւրընկալած է,
- Մասնագիտական իմաստով հնագիտութենն մինչեւ մարդարանութիւն եւ ծեռագրագիտութենն մինչեւ սփյուրագիտութիւն միեւնոյն հետաքրքրութեամբ դիտած է:

Թէեւ հանրութեան մատուցուող ներկայ թիւը պատմութեան եւ գրականութեան կալուածներուն վերաբերող նիւթերով գուցէ յազեցած է (մեր պապակը յազեցնելու աստիճան). ասիկա պատահականութեան արդիւնք չէ: Հոս կը ցոլանայ մեր պատմութեան ու գրականութեան խաղացած կեղրոնական դերը մեր ինքնութեան ծեւաւորման գործին մէջ՝ իրենց բազմազան ու բազմերանգ պատկերով: Սակայն, կան նաև բաղարական գիտութեան, լեզուարանութեան, ընկերաբանութեան, բանասիրութեան, արուեստաբանութեան նուիրուած նիւթեր: Ձեր հետաքրքրութիւնը սրելու նպատակով, պիտի բուարկենք ըստ պատահականութեան բանի մը վերնագիրներ՝

«Հայոց Ցեղասպանութիւնը. Նոր Աղբյուներ. Ուսումնասիրութեան Նոր Ուղղութիւններ» (քիւրտ հեղինակի մը գործը),

«Կոստան Զարեան. Աշխարհը Եւ Մի Մարդ»,

«Հայերը Չինաստանում 1900-1950ականներին»,

«Մուսա Լերան Պանդոխտներու Եւ Գաղքականներու Կեանը Միացեալ Նահանգներու Մէջ, 1910-1950ականներուն»,

«Գաղափարական Հակադրութիւնը Սփիտքահայ Թատրոնին Մէջ»,

«Հայոց Մասնակցութիւնը Միշել Սլեյմանի Նախագահական Ժամանակաշրջանի Լիբանանի Խորհրդարանական Ընտրութիւններուն»,

«Հայերէնի Եւ Փոքր Ասիայի Հնագոյն Լեզուների Առնշութիւններ»,

«Լեզուի Գործածութեան Ձեւերը Պէյրութի Հայ Համայնքին Մէջ Անցնող 95 Տարիներուն»,

«Տէր Փիլիպոս Թէրիլտաղջի Ու Իր Տաղերը»,

«Լահան Թէրէնանի Նամակները Թորգոն Պատրիարք Գուշակ-եանին»,

«Հալէպի Գանձատան Սրբազն Մասունքներն Ու Մասնատութերը»,

«Յաւելեալ Տեղեկութիւններ Եւ Նորութիւններ Հայկական Տիկի-ներուն Սասին»,

«Դրանահայ Բեմարտեսոր Ի. Դարի 50-70ականներին Հայ Թատրոնի Զարգացման Ենթախորքում»:

Հայագիտութիւնը ինքնանպատակ չէ: Ան ուղղուած է գիտութեան վերջին խօսքը բերելու մեր անցեալի ու ներկայի իմացութեան, բայց չ'ապրիր պարապի մէջ: Եթէ ընթերցողը չ'արձագանգեր անոր ու չ'ընդլայներ իր մտաւոր աշխարհը անոր բերած նորութիւններով՝ ըննելով ու վիճելով, ընդունելով ու մերժելով, կը նշանակէ, որ ան լիովին չէ հասած իր նպատակին:

Գիտութեան ու ընթերցողի կապին քննարկումը մեզ կ'առաջնորդէ յարակից կալուած մը, որ նոյնքան իրատապ է եւ կարօտ՝ լուսաբանութեան: Հայագիտութեան ինքնանպատակ շրլալը չի նշանակեր, որ

կարելի է զայն դարձնել քաղաքական շահագործումի առարկայ:

Պէտք է մերժելով մերժել նման վճասակար երեւյթներ, որոնք բռնա-  
տիրական վարչակարգի մնացուկի բոյը կը թերեն եւ պարզապէս կը  
վարկարեկեն հայագիտութիւնն ու, անոր հետ, նաև անոր ծիրին մէջ  
աշխատող հայ գիտնականները: Ոչ միամիտ ենք եւ ոչ ալ փորս-  
կրեայ աշտարակի մէջ կ'ապրինք, լիովին կը հասկնանք, թէ գիտու-  
թեան շահագործումը ինչ ծայրայնդութիւններու կրնայ առաջնորդել:  
Վերջին տասնամենակներու ուսումնասիրութիւններուն շնորհի քիչ թէ  
շատ իրազեկ մարդը գիտէ, թէ ինչպէ՞ս արեւելագիտութեան քոյին  
տակ երոպական մեծ պետութիւններուն մէջ՝ Անգլիայէն մինչեւ Ռու-  
սաստան եւ Ֆրանսայէն մինչեւ Գերմանիա (20րդ դարուն այդ գործը  
ժառանգուած է Միացեալ Նահանգներու կողմէ), ծնունդ առած «արեւ-  
ելականութիւնը» (orientalism) վերջին երկու դարերուն ծառայած է  
Միջին Արեւելքի տիրապետութեան ծգոտող քաղաքական միտումնե-  
րուն: Անընդունելի կը գտնենք. սակայն, որ հայագիտութիւնը օգտա-  
գործուի նմանօրինակ եղանակով կամ արժանանայ գաղափարախօ-  
սական մենատիրութեան այն տիսուր ճակատազրին, որուն արդիւնքը  
կը տեսնենք մեր դրացիներուն բազմից դատապարտուած հակագի-  
տական ուսնագործութիւններուն մէջ՝ Թուրքիայէն մինչեւ Ատրպէյճան ու  
Վրաստան:

Մինչ պատմութեան բուն կեղծարարները հնարուած վիճակագ-  
րութիւններ, կտրատուած փաստաբուղթեր, վերագծուած քարտէսներ  
ու վերահպուած լուսանկարներ լոյս կ'ընծայեն գիտական կամ հան-  
րամատչելի յօդուածներու ու հատորներու տեսրով եւ աշխարհի զա-  
նազան լեզուներով, մենք ականատես կ'ըլլանք հայագիտութեան  
բնագատային մէջ ընթացող «վիուկներու որս»ի մը, որ ոչ մէկ քարիք  
կրնայ խոստանալ եւ որուն, դժբախտաբար. պաշտօնական  
մարմիններ ու հանրային կարծիքի շերտեր՝ Հայաստանի եւ Սփյուռքի  
մէջ, բանի թէ գործով, կամայ թէ ա-կամայ, գիտութեամբ թէ  
անգիտութեամբ լծակից կը դառնան երբեմն: Երենց գիտելիքներու  
պաշարը աւելի օգտակար ծեսով գործածելու ա-տակ  
անձնատրութիւններ, ցաւօք, ծեննարկած են ամէն քարի տակէ  
երեւակայածին «պատմութեան կեղծարարներ» կամ «զազրաբան-  
ներ» յայտնաբերելու աշխատանքին, իրենց գործը հայրենասիրական  
պարտականութիւն սեպելով:

Մեր վերջին դարու պատմութիւնը զաղափարախօսական հոսանք-  
ներու խայտաբղյու շարան մը պարտադրած է հայագիտութեան: Իսկ  
այսօր, մեր անկախ պետականութեան վերականգնումի լոյսին տակ,  
հայագիտութիւնը քաղաքական վերահսկողութեան ննթարկելու փոր-  
ձեր կ'ըլլան՝ քացայայտեն մինչեւ աննշմարելին: Գիտական ընդուն-  
ուած տեսակետներէն տարակարծիք կամ այլախոհական տեսութիւն-  
ները կամ ընկալումները (երբեմն՝ քացայայտ վրիպումները) պատր-

ուակ կը դառնան զաղափարական մեղադրանքներու, դաւադրական տեսութիւններու, մինչեւ իսկ մենատիրական վարչակարգ յիշեցնող ամրաստանագիրերու: Ո՞չ ոք իրաւունք ունի անսխալականութեան պատուճան հազնելու կամ առաջին քարը նետելու՝ անմեղութեան պատրուակով...:

Արդարեն, վերջին տարիներուն, աւելի կամ նուազ յաճախականութեամբ կը հոլովուին Հայաստանի հայագիտութիւն. Սփիտքի հայագիտութիւն. Ամերիկայի հայագիտութիւն կամ Եւրոպայի հայագիտութիւն եզրերը՝ որպէս իրայատուկ «դպրոցներ» կամ «ուղղութիւններ»: Չարենցի խօսքով, ասոնք պարզապէս գոյութիւն ունին որպէս հոլովողներուն «ուղեղային մորմոքը» միայն: Աշխարհատարած հայագիտութեան մշակումի վայրերէն մէկ քանին չարամտօրէն հակադրելը, գերադասելը կամ ստորադասելը միայն կրնայ նկատուիլ մեր հասարակաց հետաքրքրութեան դաշտին մէջ սեպ խրելու դատապարտելի փորձ մը: Գնահատելի է, որ «Հանդէս»ը միշտ ձգտած է նման վնասակար ուղղութիւններէ վեր մնալ:

Եթէ մենք կոչուած ենք աւելի ժողովրդավար ու հանդուժող ընկերութիւն մը կառուցելու՝ թէ հայրենի հողին վրայ եւ թէ անկէ դուրս, 21րդ դարու արշալոյսին այլևս չենք կրնար 19րդ դարու քարքեր ու վարքեր հանդուժել: Ազգայինի, միջազգայինի կամ համաշխարհայինի ծածկոյթին տակ պահութած միահեծան զաղափարախօսութիւններու իմացական ահարեկչութիւնը անյարիր է մտաւոր ազատութեան պահանջին հետ: Հայագետը պէտք է ազատօրէն ու խղճնտօրէն կարենայ հետապնդել իր գիտական հետաքրքրութիւնները, եւ գնահատուի կամ քննադատուի իր աշխատանքին որակին համեմատ: Գիտութեան յառաջընթացը կարծիքներու քախումէն կը ծնի եւ ո՞չ թէ պարտադրումէն:

**Հայկագեամ Հայագիտական Հանդէսը բացախօսութեան բեմ մըն է աշխարհի բոլոր հայագետներուն համար եւ կը մաղթենք, որ անշեղորէն պահէ այդ սկզբունքը:**

